

## ԿՐԹՈՒԱԿԱՆ

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՄԷԶԷՆ

«Բարւոք է մեզ աստ լինել . . .»

Ճիշդ է որ Աւետարանիչները փակազիքի մը կը բանան Պայծառակիրպութեան հրաշալի գէպքին ականատես, և մտասքանչացումի մը խանդին մէջ «լինքզինք կորուսած» առաքեալին բերնովը ըսուած այս խօսքին քովէն։ Եւ այդ փակազիքիձը՝ ոչ ոչ զիտէր զինչ խօսէր, քանզի զարհուրեալ էին», առաքեալները կը գնէ անզիտակից, իրենց միտքը գեռ չըացուած սկսնակներու մակարդակի մը վրայ։ Տարակոյս մը հետեաբար յառաջ կուգայ մեր մէջ, իմաստ մը գտնելու այդ քանի մը բառերու ետին։

Եւ սակայն, Աւետարանի ողիին հակառակ մտածումի մը երկիւզը պիտի չունենանք, իթէ այդ բառերը առնենք իրրե հարազատ արտայայտութիւնը այն հոգեզիճակին — առաքեալներու մտածումին ու զգացումներուն ևս այլակիրպուած ըլլալն է ատիկա — որուն իրենք զիրենք ձգած, յանձնած էին, հեռաւոր բարձունքի մը մենութեանը մէջ իրենց վարդապետին և իրենք իրենց էութեանը հետ աւելի մօտիկ, աւելի ամբողջ զգացող հոգիները այդ աշակերտներուն։ Եւ զուցէ, տակաւին, աւելի ուղիղ զիտակէտ մը ընտրած պիտի ըլլանք այս կերպով, թափանցելու համար խորունկ այս հրաշալիին խորհուրդին, արուած ըլլալով և ընդունելով որ մարդիկ իրենց խանդավառութեանը պահերուն է որ ամենէն աւելի իրենց բնական՝ այսինքն իրական հոգեզիճակներուն, կարողութիւններուն, ձգտումներուն արաայայտութիւնը կը բերեն, զանոնք կ'ապրին ու կ'իրագործեն։ Խոյսնքը ուրեմն հարկ է ընդունիլ իրրե յատկանշականը մարդուն գործելուն, և ոչ թէ բեկումը։ Իեկումը՝ պարպուած հոգիներու պարտութիւնն է՝ մարդու իրենց արժանապատութիւնը պրկուած ու ոտքի պահելու անկարող էակներուն ամենէն ընտանիքայց նուաստացուցիչ ճամբան։

«Երկնքի վրացնութեան»ը այնքան մօտիկ այն բարձունքին վրայ — Թարոր լիս,

որ աչխարհագրական ձեւ ըլլուլէ աւելի խորհրդանչական պատկեր մըն է այլես — ամէն օր իր աշակերտներուն հետ իրրե մարդ ապրած վարդապետը, չէր կարծես անոնց այնքան ընտանօրէն կոչած «Տէր»ը։ Անոր արտաքին կերպարանքին մէջ ամէն ինչ փիխուած կ'երեւէր։ Լոյս-զգեստներ, նոր զիմանցիծ, նոր արտայայտութիւն։ Առաջին անգամն էր որ անոնք միամիտ այդ աշակերտները, իրենց աչքերը կը բանային բոլորովին տարբեր, միւս այն իրողութեան՝ որո՛վ մանաւանդ յատկանչուած է Քրիստոսի անձնաւորութիւնը — Ասոււայ-Արդիութիւնը Անոր — որուն մասին վարանքով անդրագարձեր էր ինք, ամէն անգամ որ իր չուրջը համակրանքով մը խոնուող նայուած քնիքը, իրենց ապչութեանը մէջէն հարցումն են ըրեր իր ո՛վ և ի՞նչ ըլլալուն։ Բայց ամբոխին հետ իր աշակերտներն ալ հասուն չէր նկատած Ան, ըմբռնելու համար մարդկայինէն վեր մակարդակի մը վրայ նոյնչափի իրաւուկենքանի իրականութիւնը։

Թարոր լիրան այսպէս ըսենք լուացուած, սրբագործուած մինուլորտին մէջ, պատասխանն էր որ կուգար քանիցու կըրկնուած հարցումին։ Այս հասուն համարւող այդ աշակերտներու աչքին Ասոււած էր որ կը յայտնուէր՝ իր Որդիին, իրենց վարդապետին անձին, անոր արտաքին կերպարանքին վրայ։

Թարոր լիրան հրաշալին, խորհուրդն է ուրեմն, կրնանք ըսել, այլ կերպ իմացուած ասոււածայալնութեան մը։

Մինչ մարդեղութեան խորհուրդով առաջին յայտնութեան պարագային Ասոււած ինքն է որ — իր Որդիովը, իր Բանովը — կ'առնէ կերպարանքը մարդկային բնութեան, հետեաբար ասոււածային տարբեր, Գերագոյն էութիւնը ըմբռնել կարենալու համար իմանալի բջիջներ բերելով կը բաշխէ կարծես մարդոց հոգիներուն։ Պայծառակերպութեան խորհուրդով, մարմին առած նոյն Բանը՝ Որդին, իր անձին, իր արտաքին կերպարանքին մէջ, նոյն Ասուսուծայ ներկայութիւնը կը յայտնազործէ, այս անգամ իրապէս երաշխաւորելով կարելիութիւնը մարդուն, ինքինք լեցնելու Անոր խորհուրդովը, այդ լիութեամբ բարձրանալու Անոր իմաստին, և այս անգամ ինքը բնակելու Անոր մէջ, իրրե իր յաւերժական

զախճանին մէջ . . . պայծառակերպուած:

Որքան յատկանչական է այս առթիւ արուեստագէտին և իր ձեռքին տակունեցած տարրերուն, նիւթեղէններուն հանդէպ անոր վերաբերմունքին, կեցուածքին, զանոնք օգտագործելուն եղանակը, բացատրելու համար քրիստոնէութեան առաջարկածը մարդերուն՝ լմբունելու համար իմաստը իրենց կեանքին, իրագործելու համար վախճանը իրենց էութեան:

Արուեստագէտը լուսաւոր բանականութիւնն է՝ իրերու, էակնիրու ծմբարիս արժեքին, իմաստին հասկացողութիւնը աւնեցող՝ զանոնք բանաւոր կարգի մը մէջ լմբունող: Իրմէք բերուած լուսին գէմ բացուած, աշխարհին, բնութեան պատկանող երեւյնիները բոլորպին տարրերի իմաստ մը կ'առնեն, քան ինչ որ ունին անոնք սովորական միտքերու լմբունողութեանը մէջ: Աւրիշ խօսքով, արուեստագէտը գէպի Տիեզերքին խորհուրդը դարձած և իր էութեանը խորէն գէպի ան յորդող սիրոյ չնորոնվը, ինքինք և իր մէջ իրեւ գերագոյն վախճանընակող կարգը կը զրոշմէ իրերուն, էակնիրուն վրայ, անոնց իրարու հանդէպ ունեցած ունէ ձեի յարաբերութեանը, անզործ, խանդէ՝ իմաստէ պարպւած լինելութեանը մէջ նոր Զե ու նոր իմաստ յառաջ բերելով:

Արուեստագէտը, իր մէջ արդէն իսկ գոյ, զինքը խոյանքի մլոյ ողիի մը տեսլիքէն խանդագառ, նոր մակարդակի մը վրայ կը հանէ իրերը, և այդ տեսլիքէն քիող, անկէ թելագրուած Զեին տիպարովը կարգուոր նոր ստեղծագործութիւն մըն է որ կը կատարէ: Եւ ահաւասիկ, գեռ անոր մատներուն հաղումը չզգացած, անոր մաքէն ու հողիէն ճառագայթող լոյսին չհանդիպած, իմաստէ զատարկէ, ունէ յարաբերութեամբ, չխորհուած կարգով մը իրարու քով եկած նոյն իրերը, անոր հանդիպումը ունենալէ յետոյ, կերպարանագոյն եղած, ոգեկանին մէջը բարձրացած, կը ներկայանան իրեւ նոր ու բարձր շունչով մը մինչև իրենց տարրերուն յետին մանրամտունութիւնները թափանցուած, իմաստ հազած, իրենց յարաբերութիւններուն մէջ բանաւոր կարգի մը, Զեի մը օրէնքը իրագործած, հետեւարար նաև ներդաշնակուած, գեղեցիկ, իրը նորօրինակ կերպարանքներ, երեւ

ոյցթներ՝ խորհուրդի մը լոյսին մէջէն պայշածառակերպուած: Ամէն ինչ յատակ է այնատեղ, և ամէն ինչ պայծառ և իմանալի կը դառնայ այն ատեն:

Սրդ այն պայծառակերպութիւնը զոր արուեստագէտը կ'իրագործէ այսպէս զգալի աշխարհին մէջ, եկեղեցին զործը կ'ըլլայ բերել հոգիներու աշխարհին: Իրաւ, այս հոգեկան պայծառակերպման իզծը չէ՞ որ երեւան կուգայ մեր եկեղեցոյ աղօթքներուն մէջ, երբ հոգերզու կրօնաւորը, հանգնած իր երկրին վրայ իջնող մուրին զիմաց, կ'ալերուէ ակենդանի Աստուծոյ ամէնօրհնեալ Արդիին օր իր փառքին անստուեր նշոյլները ծագեցնէն մութին սարսափը ապարալ իրենց հոգիներուն վերեւ: Ահա՛ օրի խորոց սրափ Աստուծոյ հետ իր խօսքը՝ այնքան կենդանի պատկերացումներով խտացուած: Եւ ատիկա՝ խորունկ ըղձանքով, զիտակցութեամբ, օրովհետեւ կը հաւատայթէ ծագող այդ նշոյլներուն զիմաց ահալին մեղք, ջնջին յանցանք, խզին կապանք, կենդանածնին մահացեալք . . . տեղի տան ախրութիւնք, փախնու խաւարն, գնայ գիշերն, տարագրի տափնապն, չքանան չարիքն, հալածին յուսահատութիւնքն . . . : Պայծառակերպումն է ահաւասիկ ասիկա, հոգիներու տիեզերքին:

Բախնք թէ հոգիներու Պայծառակերպութեան խորհուրդով Յիսուս կարելիութիւնը երաշխաւորեց մարդուն ինքնինքը Աստուծոյ բարձրացնելու:

Մարդը Աստուծոյ մէջ ուրեմն ըմբռնուած:

Եւ արդարեւ այս խորհուրդը քրիստոնէութիւնն է որ ամենէն աւելի ողջամիտ, մարդուն իրաւ էութեանը, անոր արժանապատութեանը վայել հասկացողութեամբ մը կ'իրագործէ: Աւետարանի հրաշալին կենդանի խորհրդանիչն է այդ Պայծառակերպութեան: Մարդը Աստուծոյ բարձրացած, Աստուծոյ մէջ: Բայց ոչ թէ իր մարդու յատկանիշերը մուցուած, ուրացուած: Աստուծոյ բարձրացած մարդը, մարդն է նորէն՝ աշխարհի մէջ ապրող, այնատեղ գործող՝ իր բոլոր ձգտումներովը, կարողութիւններովը, զգացումներովը: Միայն թէ, այդ բոլորը՝ այնպիսի կարգով, նոր արժէքով, նոր հասկացողութեամբ, ուր յայտնի կերպով բոլոր տարրերը օգտագործ-

ուած ըլլան նոյն նպատակի մը իրագործան՝ իմաստուն բանաւորութեամբ մտածուած, ներդաշնակուած:

Եւ միւս կողմէ, այս ներդաշնակուամը՝ այս իսկ աշխարհէն, անցաւոր այս կեանքին իսկ տարրերով, կարելիսւթիւններովք: Պայծառակերպութեան պատկերին՝ խորհուրդին միւս երեսը՝ ասիկա:

Զէ՞ որ ամէն մարդու չնորհ մըն է տըրւած: Առանց որակի և աստիճանի խնդիր յարուցանելու: Ու չէ՞ որ մէկ չէ միայն տեսակը չնորհին: — Գանձել ուրեմն, իր էռւթեանը հետ տրուած, զայն իրագործելու սահմանուած թաքուն կարողութիւնը, զօրութիւնը իր հոգին: Ինքինք բանալ չնորհի մը վիճակին: Բայց ոչ անգործ, կրաւոր սպասումով մը: Ներդարձական աբրով մը գնել ինքինքը այդ չնորհին մէջ, որով մանաւանդ զիստնալ սիրել: Ահա ինչ որ կրնանք ըսել թէ կ'ուզէր ուսուցանել Ցիսու, իր անձին իսկ Պայծառակերպումին օրինակովը:

Ու սէրը, իրեւ ներուժ ակնալրիւրը մարդուն ազնուազոյն մզումներուն, ձրգուումներուն, տեսիլքի մը կը սեեսէ հոգիին կարողութիւնները: Անով միայն կարող կը գառնանք վերջացումը ունինալու տիեզերքի իրերուն, էակներուն, բնութեան ու կեանքին: Եւ եթէ աշակերտները կրցան իրենց հոգին բանալ իրենց վարդապետին այդ ներքին այլակերպումին, այդ անոր համար որ իրենք ալ դարձեր էին այլես տեսիլքի մարդեր, այսինքն իրերուն եւ էակներուն հայեցողական տեսիլքը ունեցող արուեստագէտներ, բանաստեղծներ:

Եւ արդարե սիրոյ ըմբռնումի մասին ինչ աւելի երջանիկ եղբակացութիւն՝ քան հետեւալը. «Աէրը կենդանի էակի մը կը ձգտի միայն»: Եւ ի՞նչ՝ աւելի կենդանի՝ քան նոյնինքն աղրիւրը, ծնուցիչը, զեղուն՝ ստեղծագործ էռւթիւնը կեանքին, ու նոյն ատեն բաղձացուած վախճանը անոր՝ Ասուուած: Ուրեմն՝ բարձրանալ, ինքինքն քնել սիրոյ չնորհին մէջ, սիրել ամենէն կատարեալ ու ամենէն կենդանի էակը, սիրել է զԱսուուած: Եւ ինչո՞ւ զարմանալ: — Ինչպէս որ մարդ երբ կը սիրէ, իր բոլոր ձգտումներով, զգացումներով գէպի իր սիրած էակը լարուած կ'ըլլայ, զայն կարծես իր մէջը կ'ունենայ, իրեւ իր երազը զայն

ամէն տեղ իր հետը կը տանի», և ինք ալ նոյնքան ուժգնութեամբ իր սիրած էակին մէջը կ'ապրի, զայն կը զգայ, նոյնպէս, ազնուազոյն սիրոյ չնորհի մը մէջ երբ կարենանք զ Աստուած սիրել, իրեւ մեր սիրոյ առարկան զԱյն մեր մէջը ապրեցնել, այն ատեն մենք զմեզ իրեն բարձրացուցած՝ իրեն մէջը կ'ապրինք, իրարու հետ, իրարու մէջ, միւս կողմէ սակայն, առանց մեր անձնականութիւնը յատկանչող մեր եսը կորսնցնելու:

Եւ անգամ մը որ կարենանք մենք զմեկ՝ մեր մտածումները, զգացումները, մեր էռւթեան բոլոր ձգտումներովք այլակերպել, ազնուազոյն սիրոյ մը հոսանքին մէջ պարձառակերպել, այն ատեն անտարակոյս պիտի կարենանք լըմբանել ինչ որ հրաշալին է մնացած միշտ, սուրբերու, ճգնաւորներու, մարդկութեան մեծագործ դէմքերու, տեսիլքի մարդերու կեանքին մէջ: «Լուսոյ որպիներ» արդարե ասոնք ամէնքը՝ որոնք տիեզերքի խորհուրդը, հոգիի կեանքին իմաստը Աստուծոյ մէջէն լըմբանած, անհուն զօրութեամբ մը լիցւած կը զգան իրենք զիրենք: Եւ այդ լիութեան զգացումովն է որ չեն վարանիր զիմակալել ամէն դժուարութիւն, կրել ամէն ինչ, որ բանաւոր Կարգին, Զեին թշնամի «Ճութ ուժեր»ը կը թափեն կտոր, քանզելու համար ոգեղէն այն կառոյցը, ուր մահը միայն «կը գարբնուի» իրենց գոյութեան:

Տեսիլքի այդ մարդերուն պէս, մենք ևս, Աստուծոյ ներկայութեանը խանդին մէջ երբ զիստնանք սեւեռուն պահել մեր հոգին, անոնց նման մենք ալ պիտի կարենանք չտառապիլ ժամանակին անցնելին, պիտի չունենանք ձանձրութը՝ աներազ, խորտակուած հոգիներուն, որոնց համար տառապանք է կեանքը, մղձաւանց՝ ժամանակը, զոր սպաննել կը խորհին, յիշարօրէն վերջ տարով յաճախ իրենց անձին իսկ զոյտութեան: Ծնդհակառակը, մեր կեանքը պարձառակերպելու մեր տեսիլքին մէջ զիտակօրէն զինքզինքնիս մոռցած», պիտի չայցուինք սեէ տեսակի երկւուշ մը, ճիշդ ինչպէս արուեստագէտը կամ զիտունը ստեղծումի իրենց թափին մէջ, մարդարէն՝ ամբոխներու հոգիներուն իր Աստուծոյն պատղամը իջեցնելու համար

Անոր ներկայութեանը ելած պահուն իրենք զիրենք թօթուած ու է տեսակի երկիւղէ : պայծառ հագարտութեամբ մը կը կենան ժամանակին մէջ, իրբե տէրերը անոր, իրենք սակայն իրագես յաւերժութիւնը ունենաւ լով իրենց մէջ, զայն ապրելով այս իսկ երկրի վրայ :

Առ գարձեալ, ինչպէս պարագան է նաև արուեստագէտին, զողը, ընդհակառակն, մանէ պիտի մեր մարմիններէն, առնելու համար մեր հոգինները իր սարսունին, իր ցնցումներուն մէջ, երբ նուազումը զզանք մեր խոյանքին, երբ աղօտի պատկերը մեր երազին, աչքերուն զիմաց խանդավ լեցուն, յոյսով առատ մեր հոգիններուն : Հասկնալի ալես՝ թէ այդ պահէն, սարսունի այդ վայրկեանէն, բեկումն է որ կ'ապրինք մեր տեսիլքին : Պարտութիւնը մեր իրազին՝ ջեղերուն իսկ վրայ մեր հոգիններուն : Եւ այդ զողը, զողը չէ՝ արդարե ետ գանձարուն զէպի տափակ իրականութիւնը կեանքին : Դողը չէ՝ այն մտավախերուն որոնք աաշխարհի իմաստուն որդիններ» էն ճարպիկօրէն կը սերմանուին մեր մէջ : Այն նուազումներուն՝ ուր կը զգայազգութինք մենք, մեր հայուած քներուն դէմ անոնց կողմէնետուած թաց վառօգով պայթուցիկներու զիմաց, ուրոնց կրակը չես տեսներ, այնքան թանձը է որովհետեւ անոնց հանած ծուխը, և որոնք շրջապատը մթազնելու իրենց պաշտօնն է միայն որ այդպէս իմաստնօրէն կ'իրագործէն :

Ի՞նչպէս տառապանքը քաղցրանար այսուիտ տկար հոգիններուն համար : Ի՞նչպէս չխորհէին անոնք, ճարտհատ, սպաննել այն՝ որ իրենց լիշեցնէ պիտի իրենց ապրելը, իրենց կեանքը՝ այսինքն զիրենք ձանձրացնող տառապանքը : Եւ հետեւաբար, ի՞նչ աւելի անտանելի ներկայութիւն, քան զգացումը, անդրագարձը ժամանակին, որ ոչ միայն պիտի անցնի կտրտուած, անշարայար, իր ներկայութիւնը միակ ամբողջի մը լրեռնումին, իմաստին չհանած, այլ մինչ իսկ պիտի չանցնի, իրբե երկարաձգուող ձանձրոյթը իրենց զոյտութեան՝ իրենց ջլատուած հոգիններէն ներս : Որովհետեւ անիկա՝ ժամանակը, այն հոսանքն է որուն վրայ ամինէն աւելի հաստատուն, լեցուն, բեռնուով հաւասարակչուած նաւն է որ կրնայ տապաստ բանալ :

Քրիստոնէութիւնը կրօնքն է կեանքը

ապրելու արուեստին : Ան հոգիի տոկունութիւննիսկ է իր էութեանը մէջ : Անիկա զիւտը ունի լրած Քրիստոսի անձին մէջ այնպիսի զօրութեան մը, ուժի մը — խաչեալ Քրիստոսի մը ճառագալթուն զօրութիւնն է ատիկա — որուն միջոցաւ և որուն ներկայութեանը, մարդ դիմացկանութիւն մը կը զգայ ինք իր մէջ, և քաջութիւնը կ'ունինայ սոնկածագործ թափուի մը կեանքը ապրելու, ու մասուան զիմաց նոյն աշխայժով և ուժագնութեամբ իր վախճանին զիմելու : Այսպիսիններուն համար տառապանքներն ու աղջամուղջները կը գաղրին սարսակ ըլլալէ, սրովհետեւ անոնց հոգին՝ զեղումով մը տռատ, հրճուանքն ունի կարուղութեան՝ նոր իրականութեան մը լոյտով մտածել, ըմբռնել կարենալու՝ ծանրութիւնը կեանքին, ձանձրոյթը ապրելուն՝ ժամանակին մէջ, եւ այլակերպելու անորոշութիւնը մութերուն, սարսափը աղջամուղջներուն :

Աւրեմն զիւտը ընել և ստացումը ապահովել այդ զօրութեան : Աւրիշ խօսքով, բացառիկ, ընտրեալներու խումբի մը վերապահուած աւելի աղնուական, աւելի քնքուչ ու լուրջ զգայնութեամբ մը թաթաւուն և հոգին» ունենալ, կտրենալ ապրելու համար մենութիւնը՝ ստեղծագործ մեծ հոգիններու, և մնալու համար վեր՝ սովորական մարդերուն երկրաքարը ու տափակ ապրումներէն՝ հակառակ մեր մարմիններովը եւ կեանքին պայմաններուն հարկադրանքովը մեր անոնց մէջ խառնուած ըլլալուն : Իր հոգիին մտելուութեանը մէջ անկեղծօրէն հաւատալ օրերուն այլակերպման արժէքին: Եւ ասիկա՝ նոյն անկեղծութեամբ՝ մերի առանձնութեանը մէջ խուցերու, սիրտ առնող զեղեցկութեանը, աղատութեանը հետ բնութեան, և կամ խորունկ շլացումին զիմաց սրահներու խրախճանքներուն ու լուսահեղութիւններուն : Աւ հաւատալ մտնաւանդ ապրումին՝ այս անգամ սաեղծագործ մենութեան, ուր քիչ քիչ ձեւ ու մարմին կ'առնէ մարդուն մէջ զործող սոսորին մակարդակի հոգիէն իր նկարագիրովը բուրովին տարբեր միւս այն հոգին, ճերմակ հոգիին, որուն մէջէն միայն իրենց օրերը այլակերպելու հրաշքը իրագործող հոգիններ, «խումբ առեալ» պիտի զիտնան ըսել հըշճը անքով . «Բարւոք է մեզ աստ լինել . . .» :

ԹՈՐԳՈՄ Ս.Բ.Ե.Ղ.Ա.Ց